

ռաւ : ՚ Եղին զինուորական սաղաւարտը ընդհանուր անուամբ կ'ըսուի նաև գլուխոց, գլուխողան, գլուխը : Տաճկերէն Քէս կամ թագէտ ըսուած պղտիկ գլխարկին մեր լեզուով գրաէ կամ գրաէ կ'ըսենք . ասոր խոշորը կ'երենայ Ամբրոնացւոյն Գէշը ըսածը, որ բըրդէ կամ թաղիքէ կը շինուի, ու տաճկերէն Գալքաֆ կամ Քիշահ կ'ըսուի : Եմեղայից կամ կրօնաւորաց յատուկ կ'երենան Խնդուղ ու Վէշար ըսուածները, ինչպէս որ յայտնի է : Իսկ լաթէ Փաթթոցներուն համար ունինք ապարուշ և վարչաձակ բառերը, որ կ'ըսուին նաև Գլուխուտ իտաւ, Գլուխինդ վարչաձակ, Գլուխուր, ևն : Դանք ուրիշ ազգաց գլխարկներուն :

Յօնք ու Հռովմայեցիք ընդհանրապէս գլուխնին բաց կը քալէին. Թէպէտ ասոնց մէջ ալ կնիկ մարդիկ առանց քողի գուրս տեղ չէին երենար . կամ թէ վրանին տեսակ մը լաթէ կ'առնեին՝ որ կոճակով մըն ալ վըզերնէն կը կոճկէին, ինչպէս որ արեւելք ինչուան հիմայ ալ ընող շատ կայ : Հռովմայեցիք սաստիկ ցուրտ ատենը իրենց վերարկուին ծայրովը գլուխնին կը գոցէին, և միայն գիշերով Ճամբայ ըրած ատեննին գլխարկ կամ կնդուղ կը դնէին :

Դաղղիայի մէջ 1449ին ատենները մտաւ, կ'ըսեն, գլխարկ բանեցընելու սովորութիւնը . ինչուան ան ատեն կնդուղ կը գործածէին . ինչպէս որ ինչուան հիմայ ալ կրօնաւորաց գըլխարկը կնդուղ կամ վեղար է :

Ինչուան ութեւտամներորդ գարուն վերջերը եւրոպացի ազգաց շատը թաղիքէ գլխարկ կը գործածէին, տափակ՝ լայն ու կլոր ձեռով . ետքերը նոյն կլորին շրթունքը իրեք կողմէն դէպ 'ի վեր ծռեցին, ինչպէս է հիմա իտալացի քահանայից գլխարկը : Բայց աս գարուս սկիզբները հնարեցին Դաղ-

ղիացիք հիմակուան իրենց գործածած գլխարկը, որ առհասարակ ամէն լյուպացիք ալ կը բանեցընեն, և ուրիշ զանազան ձեւերով գլխարկներ :

Հնդկաստան ու Ծիփակէթի երկիրը քահանաներն ու կրօնաւորները ժողովրդէն իրենց գլխարկին գունովը կը զանազաննին : Վակեգեմոնացիք իրենց գերիներէն որոշուելու համար թաղիքէ գլխարկ կը դնէին . և ոմանք կ'ըսեն թէ Եթենացիք ալ նոյն գըլխարկը կը քանեցընէին : Ես գլխարկը իրենց վերարկուին հետ կարած էր . երբոր ուզէին բաց գլխով պարտիլետենին կը ձգէին :

Ուրիշ շատ տեսակ մանր տեղեկութիւններ ալ կան գլխարկի վրայ . բայց ընդհանրապէս աս յայտնի է որ ամէն ատեն ու ամէն երկիր շատ փոփոխութիւններ եղած են գլխարկներու ձեւին վրայ : Իսկ կնիկ մարդկանց գլուխ կապելու այլ այլ ձեւերուն գրեթէ համբանքը չկայ :

ԲԱՐՈՑԱԿԱՆ

Առաջ:

Կընասակը երկու գըտին փըղուկը 'ի բացի . Այր յընկերէն կորզել ճըգնէր մուրցացի : Կորոյս յաղթողն և զոր ունէր խուն գիսակ : Եւ ահա սանդր էր պայքարին մըրցանակ :

ՖԼՈՐԻՑՆ

ԱԶԴԱՄԱՐՈՒԹԻՒՆ

Կախընթաց տետրակին 163-165 երեսներուն մէջ ուսուց հասկընալու է ուստած, որպէս վրուն ծառին ու պտղոյն հետ չփոխի .